



# ՍՈՒՐԲ ՉԱԿՈԲ

## ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻ

Ծնունդը Ետք Երրորդ Կրտսեր  
29 ՅՈՒՆՈՒԱՐ 2017

Կիրակնօրեայ Ընթերցումներ	Էջ 1
«Ռւխտին Տապանակը» (25)	Էջ 2
Ծանուցումներ	Էջ 4

### ԸՆԹԵՐՑՈՒՄ ԵՍԱՅԻ ՄԱՐԳԱՐԵՒ ԳԻՐՔԵՆ (62.1-12)

Ուստի պիտի չլռեմ, Սիոնի սիրոյն,  
անդադար պիտի աշխատիմ երուսաղէմի  
համար, մինչեւ որ անոր արդարութիւնը ծագի  
լոյսի պէս եւ անոր փրկութիւնը փայլատակէ  
ջահի մը պէս։ Այն ատեն հեթանոսները պիտի  
տեսնեն արդարութիւնդ, ո՞վ երուսաղէմ,  
բոլոր թագաւորները պիտի տեսնեն քու  
փառքդ եւ քեզ պիտի կանչեն նոր անունով  
մը որ Տէրը ինք պիտի տայ քեզի։ Տիրոջ  
ձեռքին մէջ վայելուչ պսակ մը պիտի ըլլաս.  
արքայական թագ պիտի ըլլաս Աստուծոյդյդ  
ձեռքին մէջ։ Այլեւ բնաւ  
“Լքուած Կին” պիտի

Տիրոջ ձեռքին մէջ  
վայելուչ պսակ մը  
պիտի ըլլաս.  
արքայական թագ պիտի  
ըլլաս  
Աստուծոյդյ  
ձեռքին մէջ։  
չկոչուիս, ո՞չ ալ երկիրդ  
“Աւերակ” պիտի անուանուի.  
այլ ես քեզ “Նախասիրածու”  
պիտի կոչեմ, իսկ երկիրդ՝  
“Բնակուած Շէն”, որովհետեւ  
Տէրը պիտի հաւանի քեզի  
եւ երկիրդ բնակութեամբ  
պիտի խոնուի։ Ինչպէս  
երիտասարդ մը եւ կոյս մը  
նոր ընտանիք կը կազմեն,

այնպէս ալ զաւակներդ քեզի հետ նոր  
ընտանիք պիտի կազմեն. եւ ինչպէս փեսան  
հարսով կուրախանայ, այնպէս ալ Աստուածդ  
քեզմով պիտի ուրախանայ։ Ո՞վ երուսաղէմ,  
պարիսպներուդ վրայ պահապաններ կարգեցի  
որոնք անդադար գիշեր-ցերեկ Տիրոջ պիտի

աղաղակեն։ Մի՛ լոէք, ո՞վ աղօթողներ,  
հանգիստ մի՛ տաք Աստուծոյ, մինչեւ  
երուսաղէմը վերականգնէ եւ զայն երկրի  
պարծանքը դարձընէ։ Տէրը հետեւեալ  
երդումը ըրաւ, որ պիտի կատարէ իր փառքով,  
իր զօրաւոր բազուկով։ «Ա՛ բնաւ ցորենդ  
թշնամիներուդ պիտի չտամ որպէս կերակուր,  
օտարներու զաւակները պիտի չխմեն գինիդ  
որուն համար դուն վաստակեցար. այլ դուն  
պիտի հնձես ու դուն վայելես քու բերքդ եւ  
փառք տաս Տիրոջ, այգեկութք պիտի ընես ու  
դուն խմես գինիդ սրբարանիս սրահներուն  
մէջ»։ Ուստի դուրս թող գան բնակիչներդ,  
ո՞վ երուսաղէմ, որպէսզի ճամբաները  
պատրաստեն, շաւիղները հարթեն եւ ճամբայ  
բանան վերադարձող իմ ժողովուրդիս, մաքրեն  
ճամբաները քարերէն եւ հեթանոսներուն  
տանին Տիրոջ նշանը. որովհետեւ ահա Տէրը  
իր ճայնը լսելի դարձուց մինչեւ աշխարհի  
ծայրերը, ըսելով։ «Հսէ՛ք երուսաղէմի  
բնակիչներուն.՝ Ահա Փրկիչդ կու գայ հետը  
բերելով իր շահած ժողովուրդը, անոնք՝ որ  
ինք փրկեց»։ Անոնք “Սուրբ ժողովուրդ”  
պիտի կոչուին, կամ “Տիրոջ փրկածները”,  
իսկ դուն, ո՞վ երուսաղէմ, “Ցանկալի” պիտի  
կոչուիս, պիտի կոչուիս “Քաղաք՝ որ Տէրը  
չլքեց”։

ՊՈՂՈՍ ԱՌԱՔԵԱԼԻ  
ՏԻՄՈԹԵՈՍԻՆ ԳՐԱԾ ԵՐԿՐՈՐԴ  
ՆԱՄԱԿԵՆ  
(2.15-19)

Ա շխատէ որ Աստուծոյ աչքին ըլլաս  
այնպիսի մշակ մը որ իր գործերուն  
համար ամչնալիք բան մը չունի, որպէս մէկը՝  
որ ուղիղ կերպով կուսուցանէ Աստուծոյ  
ճշմարիտ պատգամը։

Հեռո՛ւ կեցիր հաւատքի ճշմարտութիւնները խեղաթիւրող պարապ վիճաբանութիւններէ, որոնք հետզհետէ մարդիկը Աստուծմէ հեռացնելու կը ծառայեն միայն: Այդպիսի խօսքերու ձգած թոյնը քաղցկեղի պէս կը կրծէ մարդս: Այդպիսի խեղաթիւրող վիճասէրներ էին Հիմենոս եւ Թիլետոս, որոնք ճշմարտութենէն շեղեցան եւ շատերու հաւատքը քանդեցին, ըսելով թէ մեռելներու յարութիւնը արդէն տեղի ունեցած է: Բայց Աստուծոյ դրած հաստատուն հիմը կանգուն կը մնայ: Անոր վրայ գրուած է. «Տէրը կը նանչնայ անոնի որոնի իրն են», եւ, «Ով որ Տիրոջ կը պատկանի՝ թող հեռու մնայ անիրաւ գործերէ»:

### ՅԻՍՈՒՄ ՔՐԻՍՏՈՍԻ ԱԻԵՏԱՐԱՆԻՆ ԸՍ ՅՈՎԱՆՆԻՍԻ (6.39-47)

**Մ**եր Տէրը Յիսուս Քրիստոս կ'ըսէ.-  
«Զիս զրկող Հօրս կամքն է՝ որ չկորսնցնեմ ո՛չ իսկ մէկը բոլոր անոնցմէ որոնք ինծի տուաւ, այլ յարուցանեմ զայն վերջին օրը: Հօրս կամքը հետեւեալն է. ով որ տեսնէ Որդին եւ հաւատայ անոր՝ յաւիտենական կեանք կ'ունենայ, եւ ես պիտի յարուցանեմ զայն վերջին օրը»:

Հրեաները սկսան տրտնջալ իրեն դէմ, որովհետեւ ըսած էր թէ «Ես եմ երկինքէն իջած հացը», եւ կը հարցնէին. «Այս մարդը Յովաչփի որդին Յիսուսը չէ՞՝ որուն հայրն ու մայրը կը ճանչնանք. ինչպէ՞ս ուրեմն կ'ըսէ՝ «Ես երկինքէն իջայ»: Յիսուս անոնց պատասխանեց. «Կը բաւէ դուք ձեզի քրթմնջէք: Ուեէ մէկը չի կրնար ինծի գալ եթէ զիս զրկող Հայրը զայն ինծի չբերէ. եւ ես պիտի յարուցանեմ զայն վերջին օրը: Մարգարէութիւններուն մէջ գրուած է. “Ամէն մարդ Աստուծմէ սորված պիտի ըլլայ”»: Ով որ Հօրմէս կը լսէ եւ իրմէ կը սորվի՝ ինծի կու գայ: Ոչ ոք Հայրը տեսած է, բացի անկէ որ Աստուծմէ է, որովհետեւ միայն անիկա տեսած է Հայրը: Ու ես կ'ըսեմ ձեզի. Ով որ ինծի հաւատայ՝ յաւիտենական կեանքը կ'ընդունի»:

### «ՈՒԽՏԻՆ ՏԱՊԱՆԱԿ»

Կրիկոյ Կաթողիկոսութեան  
Մատեական  
Փոխառութեանը

ԳԱՌՆԻԿ Ա. Ք. Գ.

ԷջՄԻԱԾԻՆ ԵՒ ԿԻԼԻԿԻԱ.

Էջմիածնի եւ Կիլիկիոյ փոխարաբերութեան դրական պահերէն մէկն էր Խրիմեան Հայրիկի եւ Սահակ Կաթողիկոսի ժամանակը, թէեւ գործնական առումով ո՛չ այնքան արդիւնաւոր՝ հակառակ երկուքին կամեցողութեան:

Խրիմեան Հայրիկ 14 տարիներ Մայր Աթոռին գահակալլ եղաւ՝ «իսկապէս տառապանաց շրջան մը» անցընելով<sup>325</sup>, եւ վախճանեցաւ 27 Հոկտեմբեր 1907-ին: Սահակ Կաթողիկոս գոյժին պատասխանած է, գրելով. «Հայրն հանուրց, մեծ ջատագովն խաղաղութեան, միութեան եւ սիրոյ»<sup>326</sup>:

Օրմանեան արքեպիսկոպոս Խրիմեան Հայրիկի «արդիւնքն ու արժանիքը» չափելով ու չափչփելով հաստատումներ ձգած է: Անոնցմէ՝ 1.- «Եթէ ազգային ժամանակակից պատմութիւնը առեղծուածական դէմք մը կ'ընդունի, եւ հին դէմքերու հանգիտակ անբացատրելի անձնաւորութեան մը գոյութեանը կը հաւանի, այն ալ Մկրտիչ Խրիմեանն է անշուշտ, պաշտելի դարձած իր Հայրիկ մակդիր կոչմամբը», 2.- «ամենուն վրայ ունէր անկեղծ եւ ուղիղ զգացում մը», եւ 3.- «ինքն գտիչն ու ստեղծիչն եղած է ազգասիրական եւ հայրենասիրական զգացումներուն, որոնցմով ազգը տոգորուեցաւ... նոր կեանք ներշնչեց, նոր գործունէութիւն ազդեց, եւ նոր առաւելութիւն բերաւ»<sup>327</sup>: Այս հաստատումները ճանաչումն էին անոր դէմքին եւ յատկանիշներուն, եւ կ'ընծայեն տարրերը՝ կարենալ հասկնալու Կիլիկիոյ Աթոռին հանդէպ իր «համակրութիւն»ը:

1851-ին, Խրիմեան երբ աշխարհական վար-

ժապետ մըն էր, Կ. Պոլսոյ Պատրիարքութեան կողմէ Սիս զրկուած էր, որպէսզի օգնէ Պատրիարքարանին իսկ կողմէ նորոգ նշանակեալ Կաթողիկոսական Փոխանորդ Ղուկաս եպս. Աջապահեանի «ընելիք բարեկարգութեանց»<sup>328</sup>: Այս գործը յաջողութիւն չունեցաւ: Խրիմեան տեղեկագրած է անյաջողութեան մասին, եւ նոյն առիթով նաեւ նկարագրած Մայրավանքին «ողբալի վիճակ»ը<sup>329</sup>:

Նկարագրութիւնը կը յայտնէ պատմութեան զգայուն գիտակցութիւն մը, եւ Հայ եկեղեցւոյ սիրով տոչորուողի ու ազգասէրի սուրբ մը՝ ի տես տեղոյն լքուածութեան եւ հօտին երկպառակութեան ու այլասերման: Ամբողջական հայութեան ոգիով ապրեցաւ ան, եւ անովիր փոխյարաբերութիւնները արդարութիւն հագուեցան: Ըստ այն արդարութեան է, որ ետքը իրեւ Կաթողիկոս Ամենայն Հայոց՝ Կիլիկիոյ Աթոռին գահակալը «եղբայրակից ու զուգահաւասար աստիճանակից»<sup>330</sup> պիտի տեսնէր:

Կիլիկիոյ Աթոռին համար գահակալ մը որոնելու Կ. Պոլսոյ Պատրիարքութեան ճիգերուն (ակամայ, կամայ ձգձգումներո՞ւն) ատեն, վշտահար Հայրիկը փութաշանութիւն պահանջելով, 1899-ի Փետրուարին գրած էր, թէ չի չգիտեր, որ ինչ կը մտածէ Կ. Պոլսոյ Ազգային Վարչութիւնը, «արդեօք անձնուէր քաջ հովի՞ւ կ'որոնէ Կիլիկիոյ լքեալ մոռացեալ Աթոռին համար», եւ հարց տուած՝ թէ ո՞ւր է այդ հովիւը, ու երգիծելով ըսած՝ թէ անիկա «լաւագունին տենչալով՝ զլաւն եւս չէ կարող որոշել եւ ընարել»: Ապա թէ՝ «Գիտեմ, որ այդ խնդիր դժուարութեան բաղխած է, լինելով անհամաձայնութիւն ի միջի Բ. Դրան եւ Ազգային Վարչութեան. սակայն ես խելամտել կ'ուզեմ, թէ այդ անհամաձայնութիւն ուստի՞ սկսաւ, ուստի՞ գոյացաւ եւ ուստի՞ հասաւ այս գժուարութեան եւ ոյք են պատճառ: Այդ պատճառներն շատ երկարապատում են, եւ ես չեմ ուզեր զայնս յառաջ բերել, անցեալն էանց եւ ոչինչ օգուտ չունի: Կիլիկիոյ աշխարհին համար միայն վերահաս վտանգ սով չէ, յորում ենթակայ եղած են շատ գաւառներ (...), այլեւ համայն Կիլիկիոյ վիճակ զրկուած է իւր հոգեւոր Մեծ Հովուէն, այն է Սաոյ Կաթողիկոսէն: Ուստի, նա ոչ միայն հացի սով կրում է, աւա՛ղ, կրում է նաեւ Աստուծոյ Բանին սով. որոյ պատասխանատուութիւնը առաւել Մեր վերայ կը ծանրանայ (...), վասնզի Սաոյ հինաւուրց Աթոռն

իրեւ հակաթոռ էջմիածնայ Հայրապետութեան չեմ ըմբռներ (...) յամենայն սրտէ կը ցանկամ, որ հաստատ եւ ապահով մնայ այդ Աթոռ եւ իւր անցեալ յիշատակներ»<sup>331</sup>:

Այս պատասխանատուութիւնն է, որ զինք մղած էր տարհամոզելու ճգնիլ Ռումանիոյ Խմայիլ քաղաքէն, Երուսաղէմի միաբան եւ էջմիածին եպիսկոպոսացած ընտրեալ Կաթողիկոս Գէորգ եպս. Երէցեանը, որ ան ետ առնէ իր հրաժարականը, եւ ստանձնէ իրեն վստահուած Կիլիկիան առաքելութիւնը, որովհետեւ «ոչ ոք կարող է առաքեալ լինել իւր անձին վստահանալով, այլ միայն Աստուծոյ զօրութեան եւ շնորհաց ապաւինելով»<sup>332</sup>: Կաթողիկոսական «ծանրագոյն պաշտօն»ը «մարդկային մտածում»ով անկարելի է ստանձնել: Խիստ պայմաններու մէջ, «մարդկային մտածում»ը «Պետրոսի նման մտատանջութեան ալեաց վրայ» կը ծփայ, եւ որպէսզի չխեղդուի՝ Քրիստոսի պէտք ունի, որ ան զինք հանէ «ի փրկութեան նաւ»<sup>333</sup>: Կաթողիկոս մը որպէս եկեղեցական՝ ուխտած կ'ըլլայ ծառայել Քրիստոսի եկեղեցիին, եւ «եկեղեցին ժողովուրդն է, որ կապում է մեր գօտին եւ մենք (...) թողունք որ կապին մեր գօտին, ասես աւա՛ղ, տանին յոր ես չկամիմ»<sup>334</sup>:

Թէեւ Հայրիկի այս յորդորը յաջողութեամբ չպսակուեցաւ, սակայն կը յայտնէ, թէ ըստ իրեն ինչի՞ մէջ կը կայանայ Կիլիկիոյ գահակալին եղբայրակցութիւնը եւ զուգահաւասար աստիճանակցութիւնը. ծառայութիւն Քրիստոսի եկեղեցիին:

Խարբերդցի, Երուսաղէմի միաբան եւ էջմիածնի մէջ օծեալ եպիսկոպոս Սահակ Խապայեանի ընդառաջումը ստանձնելու Կիլիկիոյ գահը՝ ունէր քաջալերանքը Խրիմեան Հայրիկի, ինչպէս նախապէս յիշուեցաւ:

Իր կարգին, Սահակ Կաթողիկոս էջմիածնը ճանչցած էր որպէս «Գերագահ եւ Մայր ամենայն եկեղեցեաց հայոց»<sup>335</sup>, իրեւ «նախնեաց փառքերու տապանակը»<sup>336</sup>: Եւ գահակալը՝ որպէս Հայ եկեղեցւոյ Ընդհանրական Հայրապետը<sup>337</sup>: Այս ճանաչումներու հիմքին վրայ յայտարարած էր. «Մենք ոչ Աթոռոց եւ ոչ Աթոռակալներու միջեւ խտիր չենք ճանչնար, մանաւանդ միոյն հնազանդութիւն խոստացած ատեն, առանց միւսին՝ կատարեալ եւ անկեղծ չենք համարեր»<sup>338</sup>: Նաեւ թէ՝ «մի է եկեղեցին եւ մի անոր պաշտօնէութիւնը»<sup>339</sup>:

Իսկ իր կողմէ «Ամենայն Հայոց» տիտղոսին

գործածութեան համար ըսած է, թէ անիկա  
զինք կանխողներէն իրեն հասած է, «Եւ թերեւս  
այն օրէն մնացած ու նուիրագործուած, երբ  
Ընդհանրական Հայրապետաց Աթոռն էր Սիսր»,  
ուստի «այդքան նուիրական ու պատմական  
յիշատակ մը» ջնջելը «շատ վեր» էր իրմէ<sup>340</sup>:

Հակառակ չարախօսութիւններուն, Սահակ  
Կաթողիկոս տիտղոսներով յաւակնութիւններ  
չսնուցանեց, եւ ոչ ալ ցանկաց կապտել Մայր  
Աթոռի գահակալին դիրքը: Սակայն մերժեց ըլլալ  
«խրտուիլակի շուրք», ու չզիջեցաւ իր պաշտօնին  
իրաւասութենէն եւ հեղինակութենէն<sup>341</sup>: Այս  
իրաւասութեաննեւ հեղինակութեանպահանման  
ի նպաստ էր եղած Խրիմեան Հայրիկ ինքն ալ՝  
«իբր հայր հասարակաց», որ գուրգուրանքով  
մտածած էր «նոյնչափ Կիլիկիոյ մասին՝ որքան  
Այրարատի»<sup>342</sup>:

(Շարունակելի 25)

## ՀԻՒԱՆԱԵՐՈՒ ԱՅՖԵԼԻՒԹԻՒՆ

Բարեհաճեցէք հեռաձայնել

Արժ. S. Գառնիկ

Աւ. Զհնյ. Գոյունեանի.

514 909 5203 թիւին:

## ՀՈԳԵՎԱԳԱՏԵԱՆ

ՉԵՐ ԱՐՁԱՆԱԳՐԻՒԹԻՒՆՆԵՐԸ  
ՆԱԽՈՐԾ ԿԱՏԱՐԵՑՔ ԿԱՊՈՒԵԼՈՎ  
ԵԿԵՂԵՑԻՈ ԴԻՒԱՆԱՏՈՒՆ:

## ՏՆՕՐՀՆԵՔ

Տնօրինէք փափաքող

ընտանիքները,

թող բարեհաճին դիմել

S. Գառնիկ Աւ. Զհնյ. Գոյունեանի,

հեռաձայնելով

514 909 5203 թիւին:

## ԱՂԲԻՒՐՆԵՐ ԵՒ ԾԱՆՈԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ

325.- ՕԱ.Գ, յօդ. 3084, սս 5326-5327:

326.- Ար, Յունուար 1908, է 39:

327.- ՕԱ.Գ, յօդ. 3086, սս 5333-5334, 5335:

328.- ԿՊԿ, ս 611:

329.- Ն, ս 612:

330.- Ն, ս 613-615:

331.- ՎԱԿ, է 18, 19:

332.- Ն, է 150:

333.- Ա.Աղ:

334.- Ա.Աղ:

335.- Ն, 180:

336.- ԿԱ, է 107:

337.- Օրինակ՝ տե՛ս ԿՊԿ, ս 906:

338.- ԿՊԿ, ս 902:

339.- Ն, ս 901:

340.- Ն, ս 906:

341.- Տե՛ս ն, ս 900:

342.- ՎԱԿ, է 187:

## 16-25 ՏԱՐԻՔԻ

### ԵՐԻՏԱՍԱՐԴ-

### ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒՀԻՆՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

## 26-40 ՏԱՐԻՔԻ ԵՐԻՏԱՍԱՐԴ- ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒՀԻՆՆԵՐՈՒ ՀԱՄԱՐ

## ԱՍՏՈՒՃԱՇՈՒՆՉԻ ՍԵՐՏՈՂՈՒԹԵԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ 2 ԽՄԲԱԿՆԵՐ

Սերտողութիւնները կը  
կատարուին հայերէնով,

Կիրակի առաւօտները՝  
Եկեղեցւոյս հոգաբարձութեան  
Ժողովասրահին մէջ:

Յաւելեալ մանրամասնութեանց

համար դիմել

Եկեղեցւոյս դիւանատուն՝  
514 331 5445 x202 թիւին,

կամ զրել

eglis@sourphagop.net Ե-հասցեին